

1843 ԲԱԶՄԱՎԵՊ 1915

ՀԱՆԴԻՍԱՐԱՆ

ՀԱՏՈՐ
44
ՅՈՒՆՈՒԹՅ
թ. 1

ԱԳԻԱԽԵ - ԲԱՆԱՄԻՐՃԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԳԻՏՈՎԱԾ

ԲԱՆԱՄԻՐՃԱԿԱՆ

ՍԻՄԷՈՆ ԱՊԱՐԱՆԵՑԻՆ

ԵՒ ԿԵՂԾ

ՍԵԲԷՈՍԻ ԱՌԵՂԾՈՒԱԾԸ

Բաց նամակ առ Պր. Գր. Տէր Պօղոսեամ

Հաճոյքով կարդացի, Յարգիլի պարոն, ձեր հետաքրքրական ուսումնասիրութիւնը՝ Ձեր շարունակեալ այդ գրութեան առաջին մասը, «Նկատողորդինենք Փաստուիք պատմութեամ վերաբերեալ» խորագրի ներքեւ, — ուր իր թէ ցեխաղարեան բառեր և բացատրութիւններ գտեր և ցուցադրել էք, — Հ. Մատիկեանին պաշտպանուած կարծիքին հակառակը եզրակացնելու բնոյթ ունի: Այդպիսի լեզուաբանական և մատենագրական նկատողու-

թիւններ - ճիշդ թէ անճիշդ - ինձմէ աւելի Հ. Մատիկեանը պիտի շահագրգռեն անշուշտ: Մակայն անցողարար ըստած ըլլամ, որ Փաւատոսէն մէջ բերուած օրինակին մէջ՝ «զնոցուն հակառակ ընդդիմակաց» յաւելուածը բնաւ ցեխաղարեան չէ, որովհետ ոսկեղարեան մատենագրութեան՝ մէջ իսկ բացմից գործածուած է՝ իրը հասարակ անուան իմաստով ածական, այսինքն՝ հակառակորդ, ներմակ: Կը սխալիք իրը կը շփոթէք զանի ընդդիմ նախաղործեան հետ՝ կայ բային մերձեցու մով:

Իսկ Գ. հատածը՝ որ կը կրէ «Անանուն = կեղծ Սեբէոս. Ա. Սիմէոն Ապարաննեցու օրինակը» կրկին վերտառութիւնը, իսկ և իսկ գրաւեց նաև իմ ուշագրութիւնը, որովհետև գուցէ անգիտակցարար, բայց այդու ուղղակի գործ ունիք ինձ հետ: Կը գրէք: «Անանունին գտնել

1. Հանդ. Ամս. ա. 1914 թիւ 8, 9, էջ 479-499.

2. Օրին. պարագաւ, Յուլց գրքին մէջ (վ. ժ.) «Եւթե եւանիցտ ի պատերազմ յերկը ձերուած ըմղղմակացմ որ կայցին ձեզ հակառակ»: Նվիր. «Ոչ միայն հակառակը ըմղղմակիթ ժադրեանայ, այս և չարիք յոյժ

չարն»: Ոսկ. «Ոմանց այսպէս կարծի, եթէ ըմղղմակաց գորութեանց ասացեալ իտէ»: Կորիւմ. «... այլ յօրինակացն առեւելց զըմղղմիմակացմ բարձրացուցանել» են:

3. Հանդ. Ամս. էջ 490.

ցանկացող քննադատներից եւ ո՛չ մեկը չի՝ շահեցրել դրա համար սենյամելու մի տեղիութիւն, որ պահել է Սիմէռն Ապարանցին՝ Մամիկոնեան և Պահլաւունի տոհմերի ոտանաւոր պատութեան՝ մէջ»։ Քիչ մը վերջ դարձեալ. «Սիմէռն Ապարանցու օրինակում՝ Անանունը վերագրուած էր ո՞չ թէ Սեբէսին, այլ Ղազար Փարպեցուն, և կցուած էր Ղազարի պատութեան՝ իբրև «Առաջին ճառ»։ Այս տեղեկութիւնը կարեոր է շատ կողմերով, չնայած որ անուշադիր է բողոքած մինչև այժմ»։

Որովհետեւ ձեր այդ յայտարարութիւնները շատ բացորոշ են և մեծադորդ, ուստի կը փորձուիմ հարցնել ձեզ, պարոն քննադատ, թէ դեղիեան Ապողոնի ոնով այդպիսի մի պատգամ որոտալէն յառաջ՝ կարդացե՞ր էր ստուգի Անանունի մասին մինչև այսօր գրուած կամ հրատարակուած բոլոր քննադատութիւնները։ Եթէ ոչ, այն ժամանակ համեստութիւնն և լրջութիւնը կը պահանջէին՝ որ զուք փոքր ինչ վերապահութեամբ արտայայտուէիր, բայով՝ իմ զիտցածի համաձայն, կամ գէթ ինձ ծանօթ քննադատներից ոչ մէկը։

Իսկ եթէ կարդացեր էր բոլորը, ապա ուրեմն պէտք էր որ բարեխղճօրէն յիշատակէիր այն ֆննազատութիւնը, որ ձերին 24 տարի յառաջ հրատարակուած է և շատերու ծանօթ, այսինքն է՝ Ազարանեղիոս և իր բազմադարեան գաղտնիքը, Վենետիկ 1890։ Եւ եթէ այդ քննադատութեամբ զուք շահագրգուուած չէր, գէթ պէտք է որ շահագրգուուած ըլլայիր Հ. Ղ. Ալիշանի Հայապատուում՝, ուր (Մասն Ա. եր. 60-63, և եր. 127) Ղազարայ ընծայուած է նոյնպէս՝ Սիմէռն Ապարանցուցու վերոյիշեալ վիպասանութեան միջոցով՝ Անանունը, որ առ Սեբէսի Սակայն զուք երկուըն ևս խոր լուսիթեան

դատապարտած էր, որ կը նշանակէ թէ զուք կամ քննադատի պարտականութիւնը լրջութեամբ և խնամբով չէր կատարեր, և կամ ձեր այդ լուսիթիւնը զիտութեաւոր է, Զեզ ուրեմն կը թողում իմաստափերել, թէ ո՞վ աւելի մեղաւոր է, խորենացին արդեօք, զոր կը մեղագրէ՝ թէ Փաւատուսէն օգտուած է, բայց անոր անքարեհամբաւութեան համար անունը լուած, թէ դուք՝ որ նորասիրութեան համբաւ ձեռց բերելու զիտաւորութեամբ նոյնը զործած էր։

Յամենայն դէմ՝ որովհետև գուց անգէտ ձևացած էր ակն յայտնի եղելութեան մը հանդէպ, ուստի ես կարող եմ այժմ երաշխաւորել ձեզ, որ Ազարանգեղայ Արձանագրութեան արդի խմբագրութիւնը քննութեան ենթարկելով՝ առաջին անգամ փորձած եմ ապացուցանել նախ — Սիմէռն Ապարանցուցու վիպասանութեան տրւեալներով — թէ՝ ո՞չ եթէ Սեբէսի, այլ Ղազար Փարպեցույն վերագրելի է այն, և երկրորդ՝ թէ այն արձանագրութեան ծագումը մինչև Մարարրայ Մծուրնեցին ի վեր հանել պէտք է։ Եւ այս երկու զիմաստութեան նկատմամբ ևս — որոնցմէ վերջնոյն բովէն զուք բոլորովին հարեւանցի կերպով անցեր էր, — ես շատ զգուշաւոր վերապահութեալով ջանացած եմ յայտնել իմ կարծիքը։ Վերապահութեալ՝ որոնց այսօր այն խնդիրները վերստին քննելով՝ մեծապէս կը նպաստեն ինձ բարեփոխելու իմ նախապէս յայտնած կարծիքները, ինչպէս ցիշ ետքը պիտի տեսնէք։

Որպէս զի յաջորդարար իմ ըսելիքները ձեզ զիւրըմբոնելի ըլլան, ձեր ուշագրութիւնը կը հրաւիրեմ Գաղտնիքի միա. զըլիու, և մասնաւորապէս 277-280 էջերուն վրայ, ուր համառութեան մէջ բազմապիսի կարեւոր հարցեր խտացուած են՝ առաջադրեալ նիւթին նկատմամբ։ Ուշադրութեամբ հաճեցէր կարդալ այդ զըլուիը և պիտի տեսնէք, որ ո՞չ զուք էր որ առաջին անգամ Սիմ. Ապարանցունի ի նկատի առած էր՝ Ղազարայ և Անանունի նկատմամբ, և ո՞չ ալ անով ըրած

1. Տես հրատ. էջմասին 1870, էջ 7-88.
2. Հրատ. է Վենետիկ 1901.

ձեր գիւտը առաջինն է, այլ արդէն ի վաղոց կատարուած իմ գլուխի հետաւոր արձագանքը, - ի հարկէ տարրեր ձեռվ և տեսութիւններով: - Տեսութիւններ՝ որոնց ունին անշուշտ իրենց ինցնուրոյն շահեկանութիւնը, և դեռ աւելի շահեկան պիտի լինէին պատմական տեսակէտով իսկ, եթէ կերպոնացուէին մեր անմիջապէս վերը մատնաշած էական կէտերուն վրայ, այս ինքն՝ Անանունի Ա. զրուազիմ սկրբագրի հնագոյն աղբեր, և Ղազար Փարպեցոյ անոր մէջ խաղացած դերին շորջը:

Բայց դուք, պարոն քննասէր, քնաւ փորձած չէր քննութեան առնուլ, թող թէ ապացուցանել՝ թէ Երր զրուած էր այն և Ի՞նչ պարագաներու մէջ, որոն ձեռքով, ուր և Ի՞նչ նպատակով. Երր բերուած ի Հայու և մտած Փարպեցոյ պատմագրութեան մէջ, և թէ ո՞րքան է անոր վաւերականութիւնն ու պատմական արժէքը: Հետեաբար, բատ ի՞ւ զուք ծայրիւ մատին պարզած չէր Անանունի գաղտնիքը և անոր հետ սերտ առընչութիւն ունեցող մատենագրութիւնները, և ոչ ալ երկար տարիներէ ի վեր անոնց շորջը դարձող գժուարութիւնները լուծած:

Եթէ ուզենք թիչ մ'աւելի ծանրանաւ, Անանունի Բ. Գալրութեան նկատմամբ ըսրած ձեր քննադատութեան վրայ ևս, պէտք է ըսել, ի սէր ճշմարտութեան, թէ զրեթէ մի և նոյն անորոշ և տարտամ դիրքը բռնած էր, անտեղի կերպով միացնելով զանի յերիւրող անյայտ անձի հարցը՝ Ղազարէն Սերէսոսի անցուելու ինչնորոյն հետ: Ահա ձեր խօսեցր. «Գալով այս հարցին՝ թէ ո՞ր տեղից է քաղուած և ո՞վ է յերիւրել Սերէսոս — Անանունի Բ. գյորութիւնը ուրեմն, և թէ ո՞վ է Ղազարի առաջին ճառը Սերէսոսին տուել - այս ինդիրը զիւրաւ կարող էինց լուծել, եթէ հնարաւորութիւն ունենայինք իշմածում աշխատելու, և կամ եթէ խորենացու գիտնական հրատարակութիւնն ունենայինք ձեռքի տակ»:

Յարգելի պարոն, քանի որ դուք այդ երկու ամենակարևոր միջոցներէն զուրկ

էիք, որուն համար հետևաբար անյաջութեան պիտի հանդպէմիք, ուրեմն ո՞վ ստիպեց զձեզ, և այն իսկ առանց բաւարական պաշարի՝ հապճեպով կատարել ձեր Ազգ. Մատեն. Լ. Աշխարին վերապառնալու խսուումը: Քանի որ Հ. Մատիկան՝ Անանունը Փաւատուին պատկանելու հարցը գեռ նոր դրած էր քննադատութեան սեղանին վրայ, աչալլջութիւնն իսկ Կը պահանջէր որ դուք սպասէիք մինչև որ ինդիրը թեր և դէմ զրութիւններով լաւ մը ծեծուի, և ապա նետուիլ ասպարէզ՝ զինուած զրական փաստերով: Այն ժամանակ թերեւ միայն ձեր եղրակացութիւնը - հականակ Հ. Մատիկեանի - պիտի ունենար իր յատուկ նշանակութիւնը. Իսկ այժմու ձեր չըմեղանքը ոչ ոքի գոհացուցիչ պիտօն երկի, այլ փախստեան մի նոր հնարք:

Սակայն ես աւելին պիտի ըսեմ: Այն օրէն ի վեր՝ երբ Սիմ. Ապարանեցւոյ միջոցով հրապարակ ելաւ Ղազար Փարպեցին՝ իրեւ հեղինակ Անանունի, այնուհետև ինչպէս ուրիշ բննասիրաց՝ այսպէս և ձեզ ուրիշ բռն չէր մնար, բայց եթէ բննել և ստուգել՝ թէ արդե՞օց Անանունի Ա. և Բ. դպրութիւններն Ե. դպրուն առ Ղազարայ գոյութիւն ունէին իրօց և կամ կարո՞ղ էին ունենալ, իրը նախապատրաստիչ մասն վահանայ ինդրանոց զրուած Հայոց պատմութեան, - ինչպէս կարծեցին ումանք, - զիտելով մանաւանդ որ Հայոց առաջին և երկրորդ պատմագրութեանց, այն է Ազաթանգեղոսի և Բուզանդայ ըով ի սպառ զանց եղուած էր այդ կարեւոր մասը, իմա՞ Հայկէն մինչև խոսրով մեծը: Սակայն դուք խոսափելով այս կարեւոր հարցի քննութենէն, պինդ կպեր էր ԺԶ. դարում գոյութիւն ունեցող Ղազարայ պատմութեան մի առեղծուածային օրինակին, իրեւ պատմական ամենաստոյց եղելութեան՝ զոր Սիմ. Ապարանեցին ի ձեռին ունեցեր է և մեծ չափով օգտուեր: Եւ այն աստիճան մեծ կարեւորութիւն տուեր էր անոր, որ առանց ինչ երկրայութեան և վերապահութեարու՝ ոչ միայն Ղա-

զարայ պատմութեան Առաջին ձառ մը ենթաղրեր էք, աւելի ընդարձակ պարունակութեամբ քան ինչ որ է արդի Անանունը, այլ և զգալի յապաւումներ և փոփոխութիւններ ևս մատնանշած էք այժմեան Ղազարու և Անանունի մէջ։ Զերայդ կարծիքն եթէ Փարապեցոյ մի առանձին գործի կամ հնագոյն պատմութեան նկատմամբ արտայայտուած ըլլար, — ծանօթ պատմութեանէն բոլորովին անկախ, — այն ժամանակ ես այնքան չպիտի դժուարէի ձեզ համակարծիք լինել. բայց որովհնուկ զուք Ղազարայ արդի պատմութեանէն անբաժան մի գործ նկատած էք զանի, ուստի այս պատճառու իսկ մեր և ձեր կարծեաց մէջ ալ ահագին անջրպիտ մը բացուած կը տեսնոփի։

Զեր այս տեսակչոսով ըրած դիտողութիւններն և ցուցումները իրաւամբ նորութիւն կը կազմնեն, զորոնք ես նկատողութեան առած չեմ Գաղտնիքի մէջ, վասն զի նիւթէս զուրս էին։ Բայց հանդերձ այսու ամենայնիւ պէտք կը զգամ ըսել՝ որ ոչ միայն ի նպաստ վաւերականութեան Ղպարաննեցոյ բնազրին բերուած ցուցմունքն, այլ և այն բնազրի բովանդակութեանէն հանած գետեանցները խախուտ հիման վրայ դրուած են։ Եւ յիշաւի, նախ և յառաջ զուք իբր հիմասքար և համեմատութեան եզր դրել էք ձեր ըննադատութեան՝ Ղպարաննեցոյ ձեռքին գտնուող Ղազարայ մի նոր գրչագիրը, որը փոխանակ ըլլալու պատմականօրէն ամենահաւաստի ֆակտ, կարող է լինել, ըստ իս, զգչագիրները օրինակողներու ձեռքով գործուած լոկ պատճական մի սխարան։ Երկրորդ եթէ Ղազարայ պատմութեան սկզբնազրին մէջ ի վաղուց գոյութիւն ունեցած ըլլար երբեք այնպիսի մի ճառ, այն ժամանակ Ղազար ի հարկէ պիտի տար իր Յառաջարանի մէջ՝ անոր

նիւթերու հակիրճ բովանդակութիւնն ես, ինչպէս տուեր է մեզի ծանօթ յաջորդ զրուագներու ծրագիրը. սակայն ոչ միայն այդպիսի եղիլութեան մը հետքն անզամ չի գտնուիր հոն, այլ և ոչ իսկ ո՛ր և է թեթէ ակնարկութիւն մը անոր նկատմամբ։ Այս փաստացի դժուարութեանէն խուսափելու համար գուցէ ապաստան որոնած էք զուք Փարապեցոյ յիշեալ յառաջարանութեան աւերակներուն մէջ, ինչպէս ուրիշներ՝ ալ իբր փաստս գեղեցիկս շահագործել ուզած են ի վաղուց՝ սոյն խօսքը. «Բ. Ընդ յազմում ձառս մատենեց առանցքն պատմագրացն Հայոց անցի» են։ Այս, ես իսկ կ'ընդունիմ թէ Ղազարայ յառաջարանին մէջ ժամանակաւ խանգարում տեղի ունեցեր է. բայց և ի զիտութիւն բնասիրաց պիտի յաւելցնմ, թէ այդ միակ խանգարումն եղած է (Գ. պարբերութեան մէջ) հին բիւզանդիոնի մասին անճահ նկարազիրը կամ ներմուծութիւնը, որ մեզի համար ես կը մնայ զաղտնիք. մէկ խօսքով՝ եթէ անսպասելի բան մ'ալ ըլլար այդ տեղ, այն հաւանօրէն բուզանդայ զատին աւելի՝ քան թէ Ղազարայ պիտի նպաստէր։ Իսկ Բ. պարբերութեան ընդգծուած խօսքերն՝ որ սովորական են նաև ուրիշ պատմագիրներուն՝ ուրիշ բան չեն նշանակեր, բայց եթէ ներկայացնելընթերցողին իր առաջադրեալ նիւթերուն վերաբերեալ այլ և այլ զրուածներն և յատկապէս ալ լիգաթանգեղոսի պատմութիւնն և անոր նիւթոց բովանդակութիւնը, Եւ այս բանս ակներէ կը տեսնոփի անմիջապէս յարած սոյն խօսքերէն. «Յորոց ըստ յերկար ընթերցանութեան գտի... յսոյց և յանսիսալ կարգատրութեան Ասային գրոցն, զոր յարմարապէս պատմեալ ծանոյց մեզ երանելի Աղջարանցեղոս» են. Կն. Երրորդ, յամենայն գէպս՝ եթէ Ե-Զ. զարուն Ղ. Փարապեցոյ

1. Օքին. աղազաւ. Յովէ. Խերոսեան ի Վենետիկ ապուած Compendio Storico իսաւերէն հրատարակութեան մէջ (Գ. էջ 510) և զբ Ղազարայ համար.

«Compose una Storia Armena, da Adamo fino al suo secolo».

պատութեան սկիզբը իրօց գոյութիւն ուռ-
նեցած ըլլար արդի Անանունի մի աւելի
կատարեալ ճառ ևս, կարելի բան չէ որ
անկէց վերջ եկող պատմագիրներէն մէկը
կամ միւսը անկէ վկայութիւններ կամ
հատուածներ մէջ բերած չըլլար՝ յանուն
Ղազարայ: Եւ սակայն մի առ մի պատե-
լով ի-ժի՞։ գարու մեր տոհմային պատ-
մագիրները, ամէնքն ևս — այն է Ան.
Շիրակացի, Մ. կաղանկատուացի, Աւա-
տանէս, Զուանշիր, Յովհ. կաթողիկոս,
Ասողիկ, Թովմայ Արքունի, Սամուէլ Ան-
նեցին — իրարմէ աւելի կամ պակաս չա-
փով — Խորենացիէն քաղած են Հայէն
մինչև Ա. Մահակայ ժամանակ կատարուած
անցրեր, իսկ Ղազարայ կարձեցեալ ճա-
ռը՝ ընդհակառակն՝ ոչ ոք կը ճանչնայ,
ոչ ոք անկէ կոչումն ըրած է: Ն. Շնոր-
հալին իսկ իւր նոյնատեսակ ոտանաւոր
վիպատնուրին նախնեացի մէջ — զոր կար-
դացեր է Արմ. Ապարանցին — նոյնպէս
վարուած է, այսինքն Ղազարի Ա. ճա-
ռէն (= Անանուն) բնաւ բան մը չաւան-
դեր: Այս բանս աւագ նշանակութիւն ու-
նի, ըստ իս, մանաւանդ բանի որ այս
Վիպատնուրինս ևս Արշակունեաց, Պահ-
լաւունեաց և Մամիկոննեանց վրայ կը
դառնայ մեծաւ մասամբ:

Այսպէս ահա, պարոն քննադատ, Ա-
պարանցին ձեզ առաջնորդ առած՝ խիզա-
խօրէն և անխնայ կոխեր անցեր էր այն-
քան դարերու պատմագրութեանց վրայէն: Արմ.
Ապարանցւոյ՝ ինչպէս տպագրու-
թիւնն՝ այսպէս ալ գրչազիր օրինակները
թէպէտե աղաւագեալ են և սխալազիր,
բայց հանդերձ այսու՝ ես ալ զայն կրկին
և կրկին կարդացած և քննած ըլլալով,
կը գուռարիմ ըսել որ ան զձեզ մոլորե-
ցուցած ըլլայ. այլ զուր մանաւանդ չա-
փէն աւելի զանի խեղաթիւրեր էր, մէկ

կողմէն թիւր հասկացողութեամբ անոր ա-
նորոշարար և միջանկեալ կերպով ըրած
անկարկութիւնները — ըլլայ իր կողմէն,
ըլլայ առանց անուան մէջ բերած աղ-
բիւներէն՝ բոլորն ևս Ղազարի տու-
շին մատին վերաբերելով, և միւս կողմէն
ալ մերթ Ապարանցւոյ և մերթ Անա-
նունի և այլոց հասցէին այնպիսի կար-
ծիքներ արտայայտուած են, որոնք պէտք
ունին կրկին ցննութեան բովէն անցնելու
և ճշգուելու բայց այդ գործողութեան
անցնելէս յառաջ՝ ես թոյլ կու տամ ինձ
ընել հետևեալ ուղղումները Սիմ. Ապա-
րանցին ձեր յօդուածի մէջ արտագրուած
տողերու աղաւաղումներուն, Գիտնալու է
որ այդ ոստանաւոր վիպատնութիւնը ութ-
ունինեաց չափով յօրինուած է, հետևողու-
թեամբ Ցնորհաւայ վերսիշեալ վիպատն-
ութեան. այնպէս որ յաճախ առաջին
անդամի հատումով կը լրացուի երկրորդը:
Էջմիածնի 1870 տպագիրն իսկ — զոր
ունցեր էր ի ձեռին — ջանացեր է, թէ-
պէտե ոչ միշտ, անաղարտ պահէլ այդ
տաղաչափութիւնը, իսկ զուց ընդհակա-
ռակն բառնալով ի միջոյ բոլոր ըթերը,
բնագրի երկրորդ անդամը կրճատեր էր,
տողն ալ կազացուցեր: Դեռ աւելի ու-
շագրաւ են հետևեալ բառական խանգար-
մունք, որով ներքին իմաստներն ևս յե-
ղափոխուած են: Օրին, աղագաւ Ապա-
րանցւոյ բնագրի (էջ 8), «ի Մովսէսէ
կարգ ըսկսեալ»՝ փոխած էր «ի Մով-
սէսին կարգի սկսեալ»ի, որը թէ՝ ցերա-
կանութեան և թէ տրամարանական կարգին
հակառակ է և անիմաստ: Բնագրի (էջ
29). «Այն որ» ցուցական դերանունը, —
որ զիզաթանգեղոս կամ Անանունը կը
յարաբերէ, — եղած է «Այլ որ» շաղկապ:
Եջ 32. «Եւ զոն բանին» եղած է. «Եւ
զոն բանին»:

Նելու:

1. Օրին, աղագաւ, յէջ 36-37. «Ընդ երկարնակս մե-
նամարտեալ» են, բան ոողերը իւ. զարում Մովսէսի
և Իսակիթ Անյաղին վերաբերած չարցմանց անվաեր
գրուածին փոխ առուած են, առանց աղբերը ճանուցա-

կը զբէք (Հանդ. ամս. եր. 490). «Ոիւ-
մոն Ապարանցին Ղազարի առաջին ճա-
ռին է դիմել, որովհետև իր նպատակն էր
ոչ թէ յայտնի պատմական երկերի կրկնու-
թիւնը, այլ ընդհակասակի յայտնի երկերի
նակատակ աւանելող բորոր տեղիկարիները
ի մի ժողովել, այդպէս հակառակ էր խո-
րենացուն՝ Ղազարի ճառը, որը Սիմ. Ա-
պարանեցու գարում և այնուհետև քիչ
էր տարածուած... մինչև Սիմէոն Ապա-
րանեցին այդ ուղղակի ասում է այս տո-
ղերի մէջ. «Զհակառակողն մտածեալ –
Զդրմացանսն խոկացեալ» են:

Սակայն ես այդպէս չեմ հասկնար, Պր.
Տէր Պօղոսեան, զի ի քէն և անդը է փշ-
քինդ, և կարծեմ թէ ինձ հետ և ուրիշներ
և Սիմ. Ապարանեցին իսկ, թէ ստուգիւ
Սիմ. Ապարանեցին բնաւ նպատակ ունե-
ցած չէ միայն յայտնի երկերի հակառակ
աւանդուած բաները բացառաբար ի մի
ժողովել, այս յայտնի կը տեսնուի Ապա-
րանեցու բնազրի զանազան տեղերէն,
այլ ես յատկապէս կը մատնանշեմ 2–5
էջերը, որ ամբողջապէս և ցայլ առ ցայլ
խորենացիէն ժողովուած են. Ուրիշ կերպ
չէր կրնար վարուիլ նա, ապա թէ ոչ իր
պատմական վիպասանութիւնը՝ կցկոտը
և ամենկին զիրար չի բռնող կմախք մը
պիտոր ըլլար, որով թէ՛ իր ժամանակա-
կիցներուն և թէ՛ յետազայից ծաղու և
ծանակի առարկայ. Ապարանեցիէն կը-
ճատութերով արտագրուած տողերն իսկ ոչ
խորենացոյն ուղղակի կը վերաբերին և
ո՞չ ալ Ղազարին, այլ բացարձակապէս
իր անձին ջատագովութեան համար են
(որ խորենացիէն զարտողի և նորալուր
բաներ ըսելու կը պատրաստուէք), և ի
զգուշութիւն զինքը մեղազրող ունկնդիր-
ներուն. Կարդացէք անոր 21–23 էջերում
ըրած ինքնապաշտպանութիւնը, որ կը
սկսի. «Յորմէ (այսինքն Մծուրնեցի փե-
լիստիային) և իմ վահան առեալ – Զի
ներհակին դիմի հարեալ» տողերէն մինչև
«Եւ իմ ի յայս ապաստանեալ – Դար-
ձայց յուստի եղէ սկսեալ» տողերը, և իմ
ըսածք ճիշդ պիտի գտնէք:

Յէջ 491–492 (Հանդ. ամս.) կարգե-
լով Սիմ. Ապարանեցույ և ըստ այնմ
Ղազարայ Ա. ճառի բովանդակութիւնը,
18 կտորով նոյն են, կ'ըսէք, Անանունի
բովանդակուրեան հետ. իսկ քիչ յետոյ կը
յարէք, թէ «վերոյիշեալ հարցերէն» (կէ-
տերէն) 9·ըղը և 10·ըղը, այսինքն՝ Արամի
պատմութիւնը և Վահէի մահը արդի Ա-
նանունի չունի, և Սիմ. Ապարանեցու օրի-
նակում ևս չկային այդ կտորը. ուստի
նա խորենացուց քաղելով այդ հարցերը
կահիսա ծանօրացրել է » (ընդհումները
մերն են), ըստ այնմ. «Արդ յառաջինն
(խորենացույն) ի կարգ դարձեալ – իմ
Սիմոնի որ զայս տողեալ» այլովց հան-
դերձ:

Չեր այստեղ ըրած տեսութիւններն ևս
քամահաճոյ, խառնակ և հակասական կ'ե-
րկին ոչ միայն իրարու, այլև նախընթա-
ցարը ըսածին. Եթէ «Ապարանեցու ա-
ռաջին օրինակ» ըսելով՝ Ղազարայ պատ-
մութեան Ա. ճառը կը հասկնար ուղղա-
կի, այն ատեն ինչպէս հաշտեցնենք վերը
ենթագծուած ձեր երկու նախադասութիւն-
ները իրարու հետ. վասն զի առաջինով
հաստատածը՝ վերջնոյն մէջ ժխտուած է:
Արամ ևս յիշուած է Անանունի քով այս-
պէս. «Ապա որդի Հարմայի Արամ» են,
ինչպէս հայկազունի միւս իշխանապետ-
ները. Դարձեալ՝ Ապարանեցիէն մէջ բե-
րուած յիշեալ և յաջորդ տողերը դուք
թիւր հասկացողութեամբ Ղազարայ վրայ
առել էք, մինչեռ անոնց ուղղակի խորե-
նացոյն համար ըստուած են, դիտելով որ
հայկազունեաց, այն է Արամյ և Վահէի
պատմութիւններ ետքը անմիջապէս յարած
է Ապարանեցին այդ տողերը, որոնց հա-
մար դուք իսկ կը համաձայնիք՝ թէ խո-
րենացիէն առած և լրացուցած է Ապա-
րանեցին, Եթէ այդպէս է, ապա ուրեմն
ընդունած կ'ըլլաց հոս, թէ Ապարանեցին
յայտնի երկերէ իսկ քաղած է իր վիպա-
գութեան նկատերը, ուր հարկը և կարգը
կը պահանջէին, բան մը զոր ձեր նա-
խորդ տեսութեան մէջ վճառղարար հերքած
էիր, իսկ գալով ձեր համեմատութեան

16.րդ կէսին, — այն է «Մահմէտի և ծնմբակուրի ընդհարումը» — զոր գուց Ղազարայ Ա. ճառին համաձայն քատած էր, առանց ո՞ր և է զիտողութեան, — ինչ առնուն պէտք է տալ. — Եօթներորդ դարու կամ դեռ աւելի ուշ ժամանակի առաւպելաց առասպել, որը ե. դարու Ղազարին հետ բնաւ գործ չի կրնար ունենալ: Վերջնադարեան վիպազիրը միայն կարէր շփոթել զայն Փարավեցոյ պատմութեան հետ, և արդիական բննադար մ'ալ վերահաստատել զանի: Բայց մենք թիշ յետոյ ցոյց պիտի տանք անոր ազդիւրները:

Մամիկոնեանց ծագման վրայ բան մ'աւելի խորհրդած ըլլալու համար — զրաւուած ի հարկէ Ալմ. Ապարանեցոյ գործածած «զրուազազրեալ» բացատրութենչն, — զուց կ'ենթազրէք՝ թէ շատ աւելին կար Ղազարայ Ա. ճառին մէջ, քանինչ որ է արդի Անանունի մէջ. (բայց չի մոռնանք, պարոն, որ ձեր վերի համեմատութեան մէջ (էջ. 490-491) երեցն ևս, այսինքն՝ Ղազարի ճառը, Ապարանեցոյ և Անանունի բովանդակութիւնը կատարելապէս իրարու համապատասխան գոտած էց): Ապայն ինձ հաւանական չերկիր այդ, որովհետո եթէ «կրկին գլուխներով» այդպիսի մի զրուած կարդացած ըլլար Ապարանեցին Ղազարայ քով, կարելի բան չէ որ նա իր սովորութեան համաձայն գէթ անոր կարենոր մասսանց և անձանց վերաբերեալ նշանաւոր բաները չյիշէր: Իսկ դրուած բափ մասին զիտելու է, որ ամէն անզամ ընդպարձակ զրուած կամ զրութիւն չի նշանակեր, այլ յաճախ ո՞ր և իցէ միշանկեալ զէպէր կամ պատմուածք է: Խորենացին երկուուսանեանին բրկոտասան գանկներով ունի այսպիսի զրուազներ՝ Տիտանեանց, Դըմբաւընդի և ուրիշ իրաց և անձանց մասին: Հետեւարա՞ իմ կարծիք Ղազարայ Ա. ճառին մէջ արդի Անանունին աւելի բան չկար Մամիկոնեան բաշերու նկատմամբ, վասն զի Փաւստու ըստ բաւականին իսկ պանծացուցեր էր զանոնք և զանի կրկնարանելու պէտք չունէր Ղազար: Ճենաց երկրի նկարա-

գրութիւնն և կառնամակի երկու որդւոց, այն է՝ Մամեն և կոնի փախուստն առ Պարթևս, անտի զալուստն ի Հայս ու Խոսրով մեծ, հնն հաստատուիլն և բարձի և պատուի տէր զառնամալու պատմական դէպքը թէն Խորենացոյ պատմածէն թիշ մ'աւելի ընդլայնուած է, սակայն և այնպէս զանիկա Ղազարին յատուկ համարելն և Խորենացույն հակառակ, կրկնակի չափազութեան է ըստ իս. որովհետև այդ զրուազներու աշխարհազրական և զուտ պատմական մասունքը՝ մասամբ Խորենացոյ Աշխարհազրութեան (տես Ճենաստան)

և մասամբ ալ Պատմութեան Բ. գրքի 22. զիլոյն համաձայն են, և հաւանորէն այդ տեղեաց վրայ յերիւրուած: Իսկ Մահմէտի և Ճենմբակուրի միջն եղած ընդհարման և կանացի տարազով ծպտեալ ՅՈ հազար վաչեներու առասպելական աւանդավէպը բառ առ բառ Ղեռոնդ՝ Երէցէն առնուած է, և կը պակսի առ Անանունի: Ասկէց իսկ յայտնապէս կը տեսնուի միանգամայն, թէ Ալմ. Ապարանեցին ո՞րքան անընտրող եղած է իր աղբերաց բնտրութեան մէջ, և թէ ինչպիսի վաս ծառայութիւն մատուցած է Ղազարայ:

Դուք Ապարանեցոյ բաւզին մէջ բայց լամոլոր թափառած ժամանակ՝ կանգ տոեր էք այն անցքին վրայ (յէջ 28), ուր Վազարշակի պատմութիւնը վերջացնելով՝ կը գրէ: «Եւ այսբանիւք ոչ շատացեալ (իման Ղազար), — Ալլ ի յոլովն ձեռնարկեալ, — Եերունի ազգին զանումն առեալ, — Մինչ ի Վարդանն պատեալ» են, կը հետեւցընէք, թէ «Ղազարայ Ա. ճառին մէջ՝ այդտեղ, այսինքն՝ արդի (Անանունի) առաջին զրութեան վերջում, յիշուում էլ Աղշակունեաց սերընդի աճումը մինչև Աղտաշէսից թագի բարձումը և իշխանութեան զեկը պասկեալ Վարդանին անցնելը: Արդի Անանունի մէջ այս մասը չը կայ, և Ալո-

1. Տես Պատմութիւն Արար ացւոց, ապ. Պետեր բարք, 1887, գւ. ԺԱ. էլ 37-40,

շակունեաց սերնդի աճումը դադարում է գրուազը։ Այս՝ ճիշտ այս գրուազն կը Փասի յիշտառակութեամբ»։

Դարձեալ թիւրիմացութեան մէջ ինկեր էր դուք, պարսն Տէր Պօղոսեան, և Ղազարայ Ա. ճառին վերջն ալ ըստ իս ճիշտ այնպէս էր, ինչպէս է արդի Անանունի վերջը։ Ապարաննեցին յիշեալ տեղում Արիաղնէի ծառայութիւնը ուզած է մատուցանել մեզ՝ Անանունի թ. գրուազին և կամ Ղազարայ արդի պատմութեան Ա. գրուազին համնելու համար. իսկ դուք անհաւատարիմ թիսէսուի դերը կատարած էր ընդհակառակն, վտանգաւոր դիրքի մէջ դնելով զինքը։ Եւ իրաւցնէ դուք ևս պահ մը եթէ թողուիք Ապարաննեցոյ 28-32 էջերում Ճենաց աշխարհին և Մամիկոնեանց վերաբերեալ միջանկեալ կամ դիպուազ այդ տեղ ինկած գրուազը, և կանգ առնել ուզէիք անոր (յէջ 32)։ «ԸզՄարսեակէ սկիզբն արարեալ - Արրահամու ընդոժին լեալ» Ան, տողերուն վրայ, այն ատեն պիտի տեսնէիք յայտնապէս, թէ խօսքը թ. դպրութեան վրայ է, դիտելով մանաւանդ որ արդի Անանունի ցով ինչպէս Մարսեակի աւանդավէսը իրը յառաջարան գրուած է Անանունի Ա. դպրութեան թ. մասին, այն է՛ քետուրածին Աշակունիներու պատմութեան վրայ, այսպէս ալ թ. դպրութիւնն է անոր իրք լրացուցիչ մասն և անցանէ զանցանէ քան զՊապ և զՎարդան իսկ։ Ասկայն ինձ շատ աւելի հաւանական կը թուի ըսել, որ Ապարաննեցին նախայիշեալ տողերով ուղղակի Ղազարայ ծանօթ պատմութեան Ա. Դիրուազը կ'ակնարկէ. ապա թէ ոչ կամ անոր «Սերունդ ազգին զանումն առեալ - Մինչ ի Վարդանըն պըսակեալ» տողերը պիտի մային իրք լոկ անմիտ բացազանչութիւններ, և կամ Փարպեցին աւելորդ աշխատանք մ'ալ ըրած պիտի ըլլար, վերստին վիպագրելով յիշեալ

գրուազը։ Այս՝ ճիշտ այս գրուազն կը ներկայացնեն մեզ նաև Արմ. Ապարաննեցոյ (էջ 33) հետեւեալ տողերը. «Զիիւ զանցաւոյն սատար առեալ, - ի սմանէ աղբերացեալ» Ան։

Մարսեակին ի Հայո գալուն անկապ հատուածէն կամ աւանդավէպէն - որ ուրիշ նպատակաւ հնարուած է և այդ տեղ գետեղուած - դուք ուրիշ բաներ ևս եղած կը գուշակէց Ղազարայ Ա. ճառին մէջ, կոթնած Ապարաննեցոյ յէջ 32-33 տողերուն վրայ։ Սակայն իրն ինքնին յայտնապէս կը ցուցնէ, թէ Արմ. Ապարաննեցին այնչափ միայն կարդացեր էր Ղազարայ օրինակին մէջ, ինչ որ մենց այսօր կը կարգանք Անանունի (Սերէսուի) Ա. դպրութեան Ա. մասին վերջը (յէջ 9)։ Սերէսուի առաջին հրատարակիչը կ. Վարդապետ Շահնազարեան ևս և ուրիշներ ալ մեծ կարեռութիւն տուած են այդ խորհրդաւոր հատուածին՝ իրք ազգային հնագոյն աւանդութեան, - բռնուած ի հարկէ այն նախապաշարումէն, թէ Ազաթանգեղուն է որ կ'աւանդէ զայն։ Ասկայն ըստ իս ոչ միայն չի կրնար այդ ազգային հին աւանդութիւն ըլլալ, այլ է ուղղակի ազգային և միանգամայն ասորական միամայն աւանդութեան դէմ։ վասն զի Սամ. Անեցին, Միթրայէլ Ասորին և Վարդանէն վեր ելնելով մինչև Մ. Խորենացի և Յովսէփոս՝ ամէնքն ևս պարթե և հայ Աղրշակունիները Արքահամու Քիտուրա կամ կենտուրա երկրորդ կնոջ վեցաթիւ զաւակներէն սերած կը զաւանին։ կեղծ Լափիանի հայերէն խմբագրութիւնը¹ - որուն խմբագրողն անտարակոյս Զ-ժ. դպրում ապրող հայազգի մ'է, յոյժ հըմուտ տոհմային և երբայական աւանդութեանց - Յաղաց զարտեան մողոյ յերկրպագութիւն Փրիստոսի ճառին² մէջ ամենէն աւելի ընդարձակ և շահազրդին

1. Տես Մեկմ. ի սկզբագիր արարածոց և յահուարամակամ քարոզութեամց որ ըստ Հովհաննեսի առեալ - Մինչ ի Վարդանըն պըսակեալ տողեր - տողերը պիտի մային իրք լոկ անմիտ բացազանչութիւններ, և կամ Փարպեցին աւելորդ աշխատանք մ'ալ ըրած պիտի ըլլար, վերստին վիպագրելով յիշեալ

2. Ճառիս համաօս պակագութիւնը լոյս առնած է ի

Վենետիկ՝ հանգերծ ուսումնասիրութեամբ. տես. Երեք թագաւոր Մոդերու Ջրոյցը Հայկական մատեմագրութեամբ, 1910.

տեղեկութիւններ կու տայ ոչ միայն թե՝ տուրայքն ծնեալ վեց որդուց, այլ և առողջ սերունդներուն բնակած երկիրներուն և կիրոսի հետ ունեցած ինամութեան վրայ: Հեղինակս՝ հակառակ Անանոնի՝ Արքահամու և Սահակայ հաւանութեամբ և ժառանգութեան բաժանմամբ մեկնած կ'աւանդէ վեց ընդունեալը, առանց բնաւ յիշտառակելու անոնց մէջ Մարտեակը: Նա այսպէս կը կնքէ իւր խօսքը: «Եւ եկսան առ իւր կին, և ծնաւ որդի և անուանեաց նմա զանուն հօրն իւրոյ Մադան: Յորոց զարմից երկեցան Արշակ Քաջ և Վաղարշակ եղրայր նորա՝ բագասորդ Արշակումիք Պարսից և Հայոց աշխարհին»: Իմ զիտցածին համաձայն ոչ միայն մեր զասական և միջնադարեան մատենագրութեանց, այլ մինչև անգամ ԱՄ. Ռոշբայի բառարանին մէջ Մարտեակի բնաւ յիշտառակութիւն չկայ: Ապա ուրեմն ազգային աւանդութիւն չէ այն, ապ եթէ ոչ ուրիշ տեղ և յիշտառակուած պիտի ըլլար:

Կեզծիցիս աղրիւն արդէն ի վաղուց անդրադարձուած էր, այսինքն է Ծննդոց Ժի. 2. ուր գրուած է այսպէս: «Եւ ասէ Արքահամ. Տէր տէր, զի՞նչ արացցն ինձ, զի ես կորնչիմ անորդի. և որդի Մասեկայ ընդունի իմոյ, այն է Եղիտզար դամակայի»: Եւ որովհետեւ ո՞չ ոք համեմատութեան մէջ դրած էր այս տեղին՝ Անանոնի յիշեալ հատուածին հետ, ուստի ես հարկաւոր կը դատիմ այժմ ընել սոյն համեմատութիւնը, հակիրճ բանիւ: Դիտելու է որ երկուստեղ անունները նոյն են, միայն կեզծողն՝ իր աղբեր Մասեկին մէջ ը տառ մ'աւելցնելով ըրած է Մարտեակ: Անանոնի Մարտեակն ես ծննդ-

դոց Մասեակին պէս Արքահամու բնդոծին վերադիրը կը կրէ: Երկութին ցով ևս դամակացի տեղական տիտղոսով կը ներկայանան մեզ անոնք, սակայն որբան տարբերութեամբ: Բայտ աղրիւրին բնդոծին է Մասեակ, այսինքն խորթ որդի, իսկ ըստ բանագործին խղատ, որովհետև Արագած և Գիղ լեռն իր անուամբ Ազատ կ'անուանէ: Դարձեալ՝ աղրիւրին համաձայն դամասկացի է Մասեակ լույ ծագումով, իսկ բանագործ «ի Դամասկոս» բերած է զանի ԱԱյրարատ: Երկարանչիւրոց որդիին ևս Եղիտզար կոչուած են. բայց բանագործի Եղիտզարը՝ Փառին անունէն կը յառաջացյի, որ Խորենացւոյ մէկ տեղին կը յիշեցնէ. անոր Երկորդ Եղիտզարը Փառինու՝ զարմանալի կերպարանափոխութեամբ եղած է «տեղի բնակութեան», և երրորդ Եղիտզարն ալ «Փառական դաշտ» որսոց և արշաւանաց», որ Ազարանգեղոյնի «Փառական շեմակաց»ին հետ նոյն է: Կ'երեկի թէ կը կցողը ծանօթ էր նաև պարրե անուան սկիբթական նշանակութեան, այն է՝ արտիրեալ կամ փախստական, ուստի և շինածէ: «Փախստական լեալ յիսամակայ» պարագայն, առանց սակայն պատճառը՝ նշանակելու: Արգ՝ այս համեմատութիւնէն յայտնի կը տեսնուի թէ Ծննդոցը ո՛չչափ պարզ է և բնական, այնչափ ևս բանագործ՝ բռնազատ է և այլարանութեամբ քօղարկուած, հետեարար՝ Անանոնի բնագրին իսկ անցարիի: Ետքէն կցիցուած կը թուրի ինձ այդ հասուածը Հայկազննեաց և Պարթև Արշակունիներու պատմութիւնը իրարու կապելու ձկուումով:

Հ. Բ. ՄԱՐԴԻՍԵԱՆ

Հարումակելի

1. Վարդամայ Յօթապատճառը (աեւ Թիւ 9 / 4139 Ձեռ. Խշիթածնի) որ գրուած է յամի Տեսան 1267 է Հազրաւ, յատ յիշելու կենուորայք ծնեալ Արքահամու վեց որդեաց... եւ յար. «Եւ սպամ ծրմամաթ զնսկամ և զՄազմակամ զամին հարեալ Արքահամ գուցէ զիսամահ սպամացէ զկիր մասին Ծորա, տառ Մման և եղրացք իինս և արքակէ զմուս յարնեմս. յորոց շինեցաւ բանէ տաղաց՝ յանոն որդույ Եմրանա, յօրմէ և կոչեցաւ ազգն Պաթլաւ, ուստի զարցացաւ մենք

Արշակ՝ և թագաւորեցայ ի վերայ Հայոց գՎաղարշակ Եղիտզարիւր, Արդան լուծ է յիշել իր աղրիւրը, սակայն Արշակ մձիք և անոր Եղիտզարը անուամբալ Վաղարշակաց պարապայք գտակելով. թէ անոր և թէ նեղէ Եպիփան աղրիւր եղած է Պրոկոպիոսի յիշեած Հայոց հնացան պատճառինը. զի հաւ ևս - ինչպէս տեսնեցաւ - Պարթևաց Արշակ մձիք նշանակ կարպար եղած կ'աւանգուի Վաղարշակայ (Հայոց թագաւորին):